

ու կրկին անգամ գրկախառնելով՝ ՚Ն-  
տիգոնէի հետ՝ այն դիրքին մէջ կեցած  
հոգին կ'արձըկէ : ՚Նցուորութիւնը հոս  
ասոր վրայ է՝ որ ՚Նմոնի մահը առաջուց-  
մէ իրեւ կրօնական սպառնալիք մը կը  
հասնի ՚Արէոնի գլուխը . և ՚Արէոն երբ  
իր յանցանքները ետ դարձնելու կը  
դիմէ , նոյն միջոցին իր աչքովը իրեն  
պատիժը կը տեսնէ :

Դերասաններուն վրայ առանձին ա-  
ռանձին խօսելին ետքը՝ քանի մը խօսք  
ալ ընդհանուր ողբերգութեանը վրայ  
ըսենք : ՚Աֆիկրի ՚Նտիգոնէ ողբեր-  
գութեան մէջ պատմութեան քանի մը  
պարագաները փոխած է . թէպէտ և  
պատմութեան որչափ կարելի է հաւա-  
տարմութիւն բանեցրնելը շատ հարկա-  
ւոր է ողբերգութեան մէջ , բայց ևս առա-  
ւել էական կտորները ամենեին պէտք  
չէ փոխել . անոր համար կը զարմա-  
նանք թէ ՚Աֆիկրի ինչ պատճառաւ ար-  
գեօք զիշտիպոս կենդանի կը ձեւացընէ ,  
որ ՚Աթէոկլեսի ու Պոլինիկեսի մա-  
հուանն ատեն մեռած էր , որովհետեւ  
ամենեին հարկաւոր ալ չէ անոր կեն-  
դանութիւնը ու ողբերգութեան մէջ  
անկէց հետեւութիւն մը չելլեր . մանա-  
ւանդ թէ մեռած ձեւացընելով զանի-  
կայ՝ ՚Նտիգոնէի յուսահատութեանը  
մէկ զօրաւոր պատճառ մըն ալ կ'աւել-  
նար : Հարկ չկայ ուրիշ անգամներու  
ըսածնիս հոս ալ դարձեալ կրկնել թէ  
յունական ոգին բոլորովին պակաս է  
՚Աֆիկրեայ ՚Նտիգոնէ ողբերգութե-  
նէն . թողունք կրօնական գեղեցկու-  
թիւնները՝ այն պարզ բնութեան վի-  
ճակը չկայ դիմացնիս , ու խօսքերը նոյն  
ժամանակներու գաղափարին համեմատ  
չեն . նմանապէս այս կողմանէ ուրիշ սո-  
վորական պակասութիւնները կան այդ  
ողբերգութեան մէջ : Բայց թէ որ սո-  
վորական պակասութիւնները կ'երեւան  
՚Նտիգոնէի մէջ , այսպէս ՚Աֆիկրեայ  
սովորական մեծ կատարելութիւններն  
ալ զարդ կ'աւելցընեն այս ողբերգու-  
թեան . ՚Աֆիկրի ողբերգութեան ա-  
ռաջին տողէն սկսեալ ինչուան վերջին  
տողը՝ ազնուական և ուժով իմաստնե-

րով միշտ ողբերգութեան վայելուչ ու  
հարկաւոր վսեմութիւնը կը պահէ ու  
ամենեին չինար կամ չտկարանար .  
խօսքերը իրարու հետ լաւ կապուած են՝  
ամենեին առանց աւելորդ զրուցատրու-  
թիւններու , որ շատ դժուարին յատ-  
կութիւն մըն է ողբերգուին վրայ , և  
տեսարաններն ալ ամենեին առանց  
բռնադատութեան ու արուեստակու-  
թեան՝ բնական կերպով իրարու կը  
յաջորդեն :

Մեացածն ուրիշ անգամ :

### ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Հին հեթանոս բանաստեղծներու  
քերթութիւններն որ մէկը կարդալու  
համար ձեռքը առնէ՝ առանց տեղեկու-  
թիւն մը ունենալու անոնց դիցաբա-  
նութեան բազմաթիւ առասպելներուն ,  
որ այսպէս ըսենք՝ հեթանոսութեան  
հոգին էին , շատ տեղեր շփոթած կանկ  
կ'առնէ ու իրեւ անել լաբիւրինթոսի  
մը մէջ կը կորսուի . ևս առաւել որ բա-  
նաստեղծութեան իմաստը չիրնար հա-  
նել , որովհետեւ հեթանոսները ամէն  
մէկ բանի մէյմէկ աստուած ու մէյմէկ  
նախախնամութիւն տուած էին , ու ի-  
րենց մնաց ծնունդներուն մէջ ալ միշտ  
խառնելով զանոնք՝ բնականապէս բա-  
նաստեղծութեան ալ կենդանութիւնը  
աստուածները կ'ըլլային ու կրօնական  
քերթութեան մը իրենց բնիկ փայլը  
կու տային . վասն զի կրկնենք ըսելու՝  
Յունաց մէջ ուրիշ տեսակ բանաստեղ-  
ծութիւն չկար : Բայց հնոյ քերթուած-  
ները կարդալու ատեն միայն հարկա-  
ւոր չըլլար դիցաբանութիւնը . նոյն իսկ  
քրիստոնէութեան ատեն ալ ու քրիս-  
տոնէայ բանաստեղծից քերանը՝ դիցա-  
բանական այլաբանութիւնները շատ  
գործածուած են . և թէպէտ վերջերս  
վերցուեցաւ քրիստոնէական բանա-  
ստեղծութեան մէջէն այդ գործածու-  
թիւնը , որպէս զի սուտ ու անպատշաճ  
կեղծիքներու տեղ՝ աւելի աղուոր ու  
քրիստոնէութենէ ծնած գաղափարներ

կործածուին , բայց գարձեալ հիմա ալ թէ որ հեթանոսական ժամանակներու վրայ երգէ քերթող մը՝ դիցաբանութեան այլաբանութիւնները կրնան գործածուիլ անոր մէջ : Ի՞նոր համար մենք ալ պատշաճ կը սեպենք՝ որ երբեմն երբեմն օրագրիս մէջ հին դիցաբանութեան այլևայլ մասերուն վրայ պարզ ու համառօտ տեղեկութիւններ տանք մեր բանասէր ընթերցողացը , որ շատ օգտակար կրնան ըլլալ ըսածնուս պէս :

Պարկայք :

Արոնք են Պարկայք :

— Պարկայք իրեք քոյրեր էին , որ Պղուտոնի գժոխքի աստուծոյն օգնականներէն էին ու մարդուս կենաց խրնամակալ . առաջինը Ալոտով կ'ըսուէր ու ըոք մը ունէր , երկրորդը լաքեսիս , որուն սեփական էր իլիկ մը , և երրորդն ալ Ամրոպէ կ'անուանէր ու մը կրատ մը ունէր : Դիտուններու ըսածին նայելով , զոր աղուոր քննութիւններով ալ հաստատած են , Պարկան ուրիշ բան չէր՝ բայց եթէ Արամազդայ խօսքը , զորն որ անձնաւորեցին . անոր համար ՚ի սկզբան մէկ Պարկամըն էր և հետեաբար կախմունք ունէր Դիտուէն . և ասիկայ էր Ալոտով ըսուածը : Ասքէն ասոր վրայ մէկ մըն ալ աւելցաւ . ինչպէս Դեղիոս երկու Պարկայի պաշտօն կը մատուցանէին : Ո երջապէս իրեքի հասաւ թիւը , որ մարդուս իրեք վիճակը կը նշանակէին և անոնց հոգաբարձութիւնն ունէին , այսինքն մնարդուս ծնանելուն , կենաց միջոցին ու մահուան . և հեթանոսք անկախ կը սեպէին զասոնք :

Բատ Խսիոդոսի՝ Դիշերը ծնաւ այս իրեքը , որպէս զի մարդկանց ծննդեանն ատեն երջանկութիւնն ու թշուառութիւնը բաժնեն անոնց , և թէ որ աստուածներն ու մարդիկ յանցանք մը որ ընելու ըլլան պատժեն զանոնք : Ուրիշները չյովու , Զարկի , Արաւոսի , ու մանք ալ Արեբոսի , Արամազդայ ու Ակեմիսի աղջիկներն են ըսին : Այս այլ

և այլ ծնունդներ դնելը կը ցուցընէ որ այլ և այլ այլաբանութիւններ կային ասոնց վրայ . անոր համար Արամազդայ ու Ակեմիսի դուստր սեպուելով՝ Պարկայքը ըստ արդարութեան ու նախախնամութեան կը կարգաւորեն մարդկային արկածները . Արաւոսի դուստր որ զնես , ըստ դիսպաց բարիք կամ չարիք կու տան մարդկանց . Դիշերուան զաւակներ համարելով , Պարկայք չարիքն ու բարիքը կը բաժնեն իրենց կամքին ուղածին պէս ու մարդիկ ամենաւին մէկ կերպով մըն ալ ասոնց դիմացը չեն կը նարարար առնել . Ճյովու կամ Արեբոսի դստերք որ սեպես , վայրագ ու անգութեկ'ըլլային . իսկ Զարկի զաւակ զնելով , Արաղդին պէս անմեղկելի ու անփոփոխ էին : Յոյն ժողովրդեան մէջ այս կարծիքը կար որ ասոնք խաւարին քարայր մը կը բնակէին ու հոն այն ծածուկ մութին մէջ իրենց ընելու մեծ գործքը կը կատարէին , որ անծանօթէր ամենէն :

Պարկայք օգնական ըլլալով Պղուտոնի՝ կ'ըսուի թէ միխթարեցին զՊիերսեփոնէ , որ դառն սրտիւ կը ցաւէր իր յափշտակուելուն վրայ , ինչպէս նաև զԱկեմետրէ , որ իր աղջիկը այգափոփիկ կերպով իրեն ձեռքէն կորսընցուցեր էր : Դեռ ուրիշ շատ ծառայութիւններ ալ ըրեր են ասոնք աստուածոց ու դիւցազուններուն . և ինչուան այս ալ կ'աւանդէին Յոյնք՝ որ Պարկայք իրենց այբուբենին վրայ վեց գիր աւելցուցեր են : Բայց Յոյնք ասոնց մեծ ու փառաւոր պաշտօն մը չէին մատուցաներ . որովհետեւ ինչ ալ կրնային յուսալ այսպիսի էակներէ , որ Արաղդին վճիռներուն անմեղկելի հրամանակատարն էին . ՚ի վերայ այսր ամենայնի գարձեալ քանի մը տաճար կանգնուած էին իրենց Յունաստանի ու Խտալիոյ մէջ :

Պառաւու կերպարանքով կը քաշուէին Պարկայք , որովհետեւ իրենց գործադրած վճիռները տիեզերաց սկզբանէն առաջ տրուած էին՝ հեթանոսաց աստուածներուն Ճշմարիտ Ամրուծոյն յատկութիւնները տալով . գլուխ-

նին գրուած պսակները կը ցուցը-  
նէին իրենց կարողութիւնը . բուրդէ  
թելերն որ կը մանէին՝ մարդուս կենաց  
նշանն էին , և ասոնց գոյնը իւրաքան-  
չիւր մարդու բաղդը կը նշանակէր . թէ  
որ մէկուն բուրդը Ճերմակ ըլլար , եր-  
կայն ու բարեբաղդ կեանք մը կ'ունե-  
նար այն մարդը . սև որ ըլլար , կարճու  
թշուառ կեանք մը . իսկ այլեայլ գոյնե-  
րէ բաղադրուածը՝ զուարժութեամբ ու  
ցաւերով խառն օրեր կու տար : Ուրիշ  
կերպով ալ կը քաշուէին Պարկայք .  
ձեռուընին պղտիկ տախտակներ կը  
բռնէին , որոնց մէջ ապագան գը-  
րուած կ'ըլլար , ու մատով մը Շաղդէն  
որշուած մահուան ժամը կը ցուցը-  
նէին : Բայց սակայն հին հեթանոսու-  
թեան ատենէն մնացած արձաններուն  
մէջ շատ քիչ կը գտնուին ասոնց պատ-  
կերները :

### ԱԾԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Բանամայի պարանոցին նոր երկարութին :

Կատ ատենէ ՚ի վեր և խիստ շա-  
տերուն մտածութեան նիւթ մը եղած  
էր Շանամայի պարանոցը , որ Հիւսի-  
սային Շմերիկան Հարաւային Շմերի-  
կոյ հետ կը միացընէ . շատ փափաք կար  
որ ջրանցքով կամ երկաթուղեաւ մը  
այս կտորէն Շտլանդական ովկիանոսը  
Խաղաղականին հետ հաղորդուի՝ վա-  
հառականութեան դիւրութեանը հա-  
մար : Բարեբաղդաբար Ո՞հացեալ՝ Շա-  
հանգները՝ իրենց անխոնջ գործունէու-  
թեամբը , որով օր օրուան վրայ այն-  
չափ առաջ կ'երթան , փոյթ տարին  
այս բանիս , և թէպէտ իրենց պետու-  
թեան մէջ չեր իյնար Շանամայի պա-  
րանոցը ու՝ յոր կանադայի հասարա-  
կապետութեան կը վերաբերէր , իրենք  
վրանին առին հոգը ու իրենց ծախըովը  
սկսան երկաթուղին շնութ տալ : Հիմա  
բագիրք կը ծանուցանեն որ այս մեծ  
գործքը լմնցաւ ու Շտլանդականը Խա-  
ղաղականին հետ միացած է . կ'աւե-

տեն որ այս գարուս Ճարտարութեան  
պատմութեան մէջ մեծ անուն պիտի  
թողուն Ո՞հացեալ՝ Շահանգները՝ այս  
գժուարին հաղորդակցութիւնը՝ ի գործ  
գնելով , ուսկից բալոր Եւրոպա օգտուի :

Երկաթաւղւոյն մէկ ծայրը , այսինքն  
Շտլանդեան ովկիանոսին կողմը՝ կայ  
Շքրինվէլ պղտի քաղաքը , և Խաղաղա-  
կանին կողմը Շանամա քաղաքը : Շայ-  
երկաթաւղւոյն բարձրութիւնը Խաղա-  
ղական ովկիանոսին տաստիկ մակըն-  
թացութեանը միջոց ծովուն երեսէն  
առնելով՝ 250 ոտք է : Խակ իրեն եր-  
կայնութեանը վրայ գալով , մէկ նաւա-  
հանգստէն ինչուան մէկալը՝ 49 մղնն է  
և կամ 79 հազարամետքը . և շոգեկառ-  
քը երկու կամ շատ շատ իրեք ժամուան  
մէջ կ'ընէ այս Ճամբան : Ուստի Շիւ-  
Շոռէն , որ Շտլանդական ովկիանո-  
սին ափունքն է , ինչուան Պալիֆունիոյ  
Ա . Փրանչսկոյ քաղաքը երթալու հա-  
մար՝ այս Ճամբով 2,500 մղնն կը վաս-  
տըկուի , որ է ըսել 3,886 հազարամետքը ,  
որովհետեւ ինչուան հիմա բոլոր Հա-  
րաւային Շմերիկան պիտի անցնէին . և  
գարձեալ այս Ճամբով Պաթ-Հոռն հը-  
րուանդանին ահաւոր անցքին վտանգ-  
ներէն ալ ազատ կ'ըլլան : — Հաշիւ ը-  
րած են որ եթէ Ո՞իջերկրականէն դէպ  
՚ի կարմիր ծով ալ Ոիւեզի պարանոցը  
բացուի շոգենաւաց երթեւեկին հա-  
մար , 9,000 հազարամետքը կը վաստը-  
կուի Պատիչէն Հնդկաստան երթա-  
լու Ճամբուն համար , որով Հարկ չըլլար  
Շարեյուսոյ Պալիսէն ալ անցնիլ , որ թէ-  
պէտ Պալուխ Հոռնի չափ վտանգաւոր  
չէ , բայց միշտ գժուարին նաւարկու-  
թիւն մըն է :

Ուէ որ Շանամայի պարանոցին այս  
նոր Ճամբովը՝ Շտլանդեան և Ո՞եծ  
ովկիանոսներուն վաճառականութիւնը  
լաւ կերպով բանի , մէկէն Շարեյուսոյ  
Պալիսոյն անցքը կը դադրի : Եւ իրաւոցը-  
նէ նախ շատ դիւրութեամբ Շմերիկա  
կ'երթըցուի , ու անկէ շնուակ Շանա-  
մայի պարանոցով կը մտնէն վաճառքնե-  
րը Խաղաղական ովկիանոսը , ուսկից ա-  
պահով նաւարկութեամբ կ'անցնին